

մէջ, մեղքը կ'որսիկուի և անօրինութիւնու, այդինքն օրէնքի դէմ ըմբռտացում, թէն «քրիստոնէական ըմբռնումին մէջ խնդիրը այլ ևս ոչ թէ կեանքի կամայական կամ պատահական կանոնի մը կամ օրէնքի մասսին է, այլ Աստուծոյ կամքին սուրբ եւ յաւիտսենական օրէնքին»:

Բայց ասիկա լուսեղէն զիծ մըն է արդէն, որ զմեղ կը տանի երկրորդ պայմանին ըմբռնումին, այն մտածումին՝ որ բարուրովին աւետարանական կրօնի խորհրդագրածութեան (pysticisme) երկնում մըն է:

Քրիստոնէին Քրիստոսի հետ յարաքերութիւնը՝ էապէս՝ զործն է հոգեւոր ըրնդագործումի մը, աստուծային որդիութեան մը եղելութեանը, զազափար՝ որ աւելի իրապաշտ զոյնով մը կը շեշտուի յաջորդ համարներէն մէկին մէջ, երբ կ'ըսուի. ոմլվ որ Աստուծմէ կը ծնի՝ մեղք չի գործեր, որովհետեւ անոր սերմը իր մէջ կը մնայ. չի կրնար մեղանել, որովհետեւ Աստուծմէ ծնած է (Փ. 9): Քրիստոնէան իր կազմին մէջ խնկ ունի այլ ևս պատճառ մը, որուն հետեւանքով — եթէ սակայն ինքը կարենայ մշակել զայն — անլրէպ պիտի նմանի Աստուծոյ, ինչպէս ծնածը՝ զինքը ծնողին:

Հսու ձին կտակարանի, մարգ կը նմանի Աստուծոյ, զանդի այդպէս է ստեղծուած. ըստ Նորին, մարդ պիտի նմանի Աստուծոյ (անման նման լինելոց եմքը)՝ իր ծնունդին օրէնքովը նոյն խնկ, եթէ սակայն ինքը, ի ծնէ իրեն եղած չնորներուն շահաւորումովը, կարենայ արդիւնագործել այդ օրէնքը: Ու ասիկա՝ ոչ միայն երկրաւոր այս կեանքին համար, այլ նաև ու մանաւանդ երկնաւորին, ուր հոս ձեռք բերուած ճշշմարիս սրդիութեան մը լոյսով՝ աւելի հեշտ պիտի ըլլայ ճանչնալ զնաւուած, իր հայրական կաստարել խնդիրնեան մէջ:

Կը ծնինք Աստուծոյ որդի՝ կամքովն Աստուծոյ, բայց կը լինինք Աստուծոյ որդի՝ մե՛ր իսկ կամքովը. ընապէս զաւակ ծնած մը այն աստեն միայն բարոյապէս ևս կը հանգիսանայ զաւակ, երբ կ'արժենորէ իր ծնողին հայրութիւնը հանդէպ իրեն, և իր որդիութիւնը հանդէպ իր ծնողին: Ու Աստուծ իրեն որդի ծնած է զմեկ, ո՞չ թէ մեր կողմէ ցուցուած յառաջազայն արժանիքի մը ի տիրտուր, ինչ որ չէր կրնար

ըլլալ արդէն, այլ իր անհասանիելի սիրովը լոկ: Այդ սէրը ընդառաջած կ'ըլլանք, զայն զնահասած կ'ըլլանք արդեամբք, երբ անոր մեզի համար կամ մեր մէջ ունենալիք աղդութեան մասին վստահութիւն, առաքեալին բառով՝ այսոյն ունենանք մեր մէջ. յոյս՝ անոր նկատմամբ, վստահութիւն՝ թէ նմանելով իրեն պիտի լիսվին ճանչնանք զինքը թէ հոս, այս կեանքին մէջ և թէ հոս, հանգերեալիին մէջ:

Մեր կողմէ յայտնաբերուած այդ յոյսը, Անոր կողմէ հանդէպ մեր յայտնուած սիրոյ հետ միաւորուած, պիտի ծնի մեր մէջ հաւատք. ու այդ հաւատքը, պատշին խոկ բոպէէն կեանքի փոխուած մեր մէջ, պիտի որդի զմեկ մեղքէ. որովհետեւ իր մէջ հաստատուած՝ ամրապնդուած կեանք մը անմերձնեալի կը դառնայ մեղքէն:

Աստուծմէ սահմանուած բայց իրենց կողմէ իրագործուած օրէնքի մը միջոցաւ է որ մարդիկ կը լինին «Արդիք Աստուծոյ»:

բ. ե. գ.

ՀԱԽԱՏՔԸ ԱՂԲԻՒՐ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹԵԱՆ

ԱՌ ԱՍՏՈՒՄԾ, ԵՒ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ

ԶԱՐԻՆ ՑԱՂԹԵԼՈՒ

(Է. ԿԻՐ. ՑԵՏ ԶԱՏԿԻ)

(Ա. ՅՈՎԼ. Ե. 13-21)

Մարգս Աստուծոյ հանդէպ համարձակ ընող բանը՝ որ և է ուրիշ բանէ աւելի՝ յաւ ևխենական կեանքին տիրացած ըլլալու իր գիտակցութիւնն է. որովհետեւ Աստուծոյ հետ իր որդուոյն միջոցաւ յայսպէս սերտ միութեան մէջ լինելու այդ ներքին հաւատքը իրաւամբ այնպէս խորի կուտայ իրեն թէ իր տեհանքները չեն կրնար հաւատակը լըլլալ անոր կամքին, և, իրը հետեւանք այդ ընդհանուր սկզբանքին՝ թէ Աստուծած կ'ընդունի իր հանութեանը անհամաձայն չեղող հայցուածները. հաւատացեալը առաջուց, այսինքն գեն այդ ուղղութեամբ բան մը յայտնի չեղած, կը լիցուի այդ մասին վստահութեամբ:

Այդ վստահութիւնն է որ Քրիստոնէան կը մղէ աղօթելու բարոյապէս տկարացած

իր եղբայրներուն համար. իրարու համար աղօթիւը քրիստոնէական կեանքով մշակուած եղբայրական սիրոյ ամենէն անուշ արդիւնքներէն մին է: Անոր համար է որ երբ հաւատացնալը տեսնէ իր եղբայրը՝ որ մեղքի կամ դէպի մեղք տառող ճամբան մէջ է, կ'աղօթէ. կ'աղօթի որ գէթ գայթումը նակումի չյանզի: Վասնզի մեղքեր կան որնչք ամառու չափո կամ մահարիթ են, այսինքն որոնց վախճանը հոգիին իսպան կորուստն է. բան մը՝ որ կը պատահի երբ մարդուն մէջ մեռնի աստուածայինին զգայարանը, որ խիզն է. կամ, երբ, առաջին Աւետարանին մէջ գործածուած բացատրութեամբ (ժԲ. 31-32) «կը հայոնէ հոգւոյն դէմ»: Այսպիսի աղիտաւոր վերջաւորութեան մը նախ աղդած սոսկումն է որ կը յորդորէ հաւատացնալը, աղօթիւ իր գայթած այսինքն դեռ ոչ մահացու մեղքի մէջ եղող իր եղբօրը համար, որպէսզի դէպի մահացու մեղքը չտարուի այդ կերպով: Այնպէս որ իր աղօթքը՝ խկապէս՝ ոչ այնքան ոչ-մահացու մեղքին դէմ եղած կ'ըլլայ, որքան մահացու մեղքին. զի ինչպէս ամէն զայթում՝ եթէ չարգիւուի ի վերջոյն անկումի կը տանի, նոյնպէս ամէն ոչ մահացու մեղք, եթէ չխափանուի զգուշարար միջնցներով, հուսկ ուրեմն կը դառնայ մահացու:

Կը ներու ոչ մահացու մեղքը միայն. այսինքն չմեռած հոգին միայն կրնայ ապրիլ: Մահացու մեղքէն տարուած, այսինքն մեռած հոգին չի կենդանանան. բայց ատոր համար պէտք չէ յուսահամարիլ. վասնզի թէև ամէն մեղք կրնայ մահացու զառնալ, բայց ամէն մեղք ունի ոչ մահացու աստիճան մը. հոգեկան կեանքի վայրկեան մը, ուր կրնայ զեռ առողջանալ. հոտ է հաւաւասիկ աղօթքին փրկարար ներգործութիւնը. զի Աստուած, որ չ'ուկեր մեղաւուրին մահը, այլ անոր գտանալը չար ճառապարէն, կը լսէ այդ մոտօք իրեն եղած աղօթքը:

Մեղքին դէմ իր պայքարումին մէջ, քրիստոնէան իրը զէնք ունի երեք ներքին հաւաստիքներ, գիտակցական վկայութիւններ, որոնք իրապէս սրասպնիլ են իրեն համար, եթէ սակայն չկորսնցնէ անոնց զգացումը:

Առաջինն է այն՝ թէ ինքը Աստուածէ

ծնած է. այսինքն անմեղանչականութեան սկիզբ մը կայ իր մէջ. եթէ այդ գոյացական ոյժը պահէ իր մէջ միշտ հզօր՝ չարը չի կրնար մօտենալ իրեն. մեղքը, քրիստոնէին մէջ, նետեւաբար, խանգարուած բարոյականութեան գործ է, այսինքն բացադրիկ վիճակ մը:

Երկրորդը այն է թէ քանի որ ինքը Աստուածմէ է և չափով մը գէթ էակից անոր, (թէ կ'ապրի աշխարհ մէջ, որ բովանդակապէս սի չարի կայ), այսինքն չարութեան ոպիին զործոն ազգեցութեան տակ է) պէտք է սպառազինուած զգայ ինքինքը չարին վրայ բարիին վերնական յաղթանակին ապահովութեամբը, եւ այսպէս շարունակ արիանայ ամէն ժամ իր առջև բացուած ուազմագայտին ի ասեա:

Երրորդն է սա՛. եթէ մեղքը կերպով մը հետեւանքն է աստուածած անօնթութեան պակասին, անոր գէմ ինքինքը պէտք է զօրաւոր զգայ քրիստոնէան. վասնզի իր հաւատքը նոյն իսկ կը սովորեցնէ իրեն թէ Աստուածոյ որդին՝ Յիսուս Քրիստոսի անքն մէջ, եկաւ մեզի օգնելու համար որ ճանշնանք ճշմարիս Աստուածը: Ու հազիւ լուսաւորուած մարդկողութեան յայտնութեամբը, ինք կը հասկնայ արգէն թէ նոյնինքն Յիսուս Քրիստոս է ճշմարիս Աստուածը և յափտենական կեանքը, որուն մէջ կ'ապրին իրեն հաւատացունելը:

Ռ' քան աւելի պահէ քրիստոնէան Քրիստոսի հետ իր կենդանի հաղորդակցութիւնը կամքով և զործով, այնքան աւելի համարձակ պիտի զգայ ինքինքը Աստուածոյ առջեւ, եւ ապահով՝ չարին վրայ իր յաղթութեանը մասին. և, այսպէս, զերծ պիտի մայ անկումի առաջնորդող սրտի և մտքի այն մոլորանքներէն, որոնք ամենէն գարը կերպն են ձեւապաշտութեան:

թ. ե. գ.